

Նամակը Տնողքէն էր.

Սիրելի զաւակս,

Ուրախ լուրերդ առնելով, ձենք ալ ուրախ
եղանք: Հայրիկը ճիշտ ճիւնոյն ֆապրիքան
կ'աշխատի: Ամէն օր քու վրադ կը խօսինք, ու-
րիշ խօսք չունինք: Քու նամակդ ճեղի կեանք
կուտայ: Խնչո՞ւ համար աւելի շուտ շես
դրեր: Մեզի առանց նամակի ծի՛ ձգեր: Խենթի
պէս կը բանանք ու տասը անգամ կը կարգանք,
լալով ինզալով: Մեր ուրախութիւնը ասկէ վերջ
քու նամակդ է մինակ: Միս, կարելի ըլլար, ձենք
ալ քովիդ զայնք, ածա ցամաք հաց ծը մինակ
ուտէինք:

Սիրելի զաւակս, ինքզինքդ աղէկ նայէ,
պաղ չառնես, աղէկ կեր, գիշերները վրադ աղէկ
զոցէ, պատուհանը բաց չձոռնաս:

Մենք աղէկ առողջ ենք, ձեր ճառինք:

ՀՃԱՊԱՑԵՒ:

Ի՞նչ գրենք ուրիշ: Մենք բան ծը չունինք:
Գիտես որ զրել ալ չենք զիաեր: Դուն նայէ որ
երկար ու շուտ զրես, եթէ չես ուզեր ճեղի արխ-
րեցնել:

Աստուած քեզի երկար կեանք տայ, ձեր

սիրելի ու աչքի լոյս զաւակը:

Քու սիրելի ծնողնդ

ՄԱՅՐՈՌՈՒՀԻ - ԴԱՒԻԹ

Ընթերցումը լրացնելէ վերջ երկար պահ ծը
կեցաւ անշարժ: Երթունքները կը խածնէր ու աչ-
քերը կը գոցէր արցունքները ես զրկելու համար:
Խորունկ հառաջ մը հանեց կուրծքէն, յետոյ.

— Ես այս տեսակ կեանքը շինողներուն...
Հայշոյեց բարձրածայն, հանուլեցաւ, ու անկողին
մտնելէ առաջ դուռը բանալիով կղզեց:

(Նոր.) Պ. ԶԱՐՈՑԵՑԵՆ

ԱԼՊԵԱՆՆԵՐՈՒ ՄԵջ

Է Տ Վ Ա Յ Ս Ս Ն Ե Բ Ծ Ա Կ Ե Ց Ա Ն

(Հ Ե Ք Ե Ա Թ)

Ա.

Գիւղը խորան է, հո՞ն՝ բարձո՞ւնքը լե-
րան, որուն զափիթափին վրայ արօտավայ-
րեր կ'աճին, կանանչ գորգերու նման, ցո-
ղով բեռնաւոր: Ժայռեր կան այստեղ եղեր-
քը գաշտերուն, որոնց ծերպերուն մէջ
ջուրի կաթիլներ ակօմներ են բացեր աղտ-
մանդեայ գիծերով: Ջիւն կայ քիչ անդին,
հովտին մէջ կախուած լեռներուն վրայ, ո-
րոնք սուանձին հորիզոնին կառչած, շիթ-
շիթ ջուր կը կաթեն անդունդին մէջ լուս:

Ալպեանները խորհուրդ են այսուեղ,
աստղերու կողքին, ամպերով պարուրուած,
ուր Աստուած կ'իշնէ, գիշերուան մութին,
ուխտաւորի նման իր ազօթքն ընելու: Զըմ-
րան օրերուն, գիշերային փոթորիկներ կը-
րակ կուտան կրանիտէ Ալպեաններուն, ո-
րոնց գագաթները, ամպերը պատուելէն,
երկինքին մէջ կը անկուին շանթերուն
առջեւ:

Անտառներ կ'այրին, անհո՞ւն անտառ-
ներ, այդ բնական լուսավառութեան մէջ,
ուր կապոյտ երաշաահաւեր իրենց վերջին
շունչը կուտան մեռնելու համար:

Եղեւիններուն գագաթները, ձիւնով
ծածկուած մոմեր են այստեղ, և անոնց
բուներուն մերկ կոթողներուն տակ մըշ-
կածաղիկներ կ'աճին: Քիչ անդին անտառը
կանդ կ'առնէ անդունդին վրայ, որուն խոր-
քէն ջրվէժներու որսուամեր կը լսուին:

Եղերքն այդ վիչերաւն, զառիթափե-
րուն վրայ, էտլվայմներ կը ծաղկին, սպի-
տակ տերեւներով:

Կտլվայմներ կը ծաղկին՝ անթառամ
գեղեցկութեամբ, երկայնքն անհուն ձիւ-
նագաշտերուն՝ ուր երկինքը, մերթ մշտ-
շապառ, մերթ կապոյտ, օրհնենք կ'ըսէ
անոնց վրայ:

Առաւօսուն, երբ կը ծաղի արեւը՝ աղ-
ջըկան մը մերկութեան չափ աղուոր լեռ-
ներուն ետեւէն, էտլվայմները կը բանան
իրենց աչքերը ձիւներուն մէջէն ու կը
ժապաին: Իրիկնամուտին, երբ կը թաղուի ան
լեռներուն ետեւ՝ անդունդը խորացնելով,
էտլվայմներու սպիտակութիւնն ալ կը
բացուի ովկիանոսին մէջ ձիւնեղէն՝ մինչեւ
յաջորդ առառ:

Ու այսպէս, գիւղը խորան է, գիւղը
մատուս է, գիւղը մեշեան է, չո՞ն՝ բար-
ձունքը լերան, որուն անդունդներուն եր-
կայնքը էտլվայմներ կը ծաղկին:

Էտլվայմներ կը ծաղկին:

* * *

Դուք տեսա՞ծ էք երբեք էտլվայմներու
ծաղկումը վէտվէտուն ձիւնի ծովերուն վը-
րայ, ուր արեւը, յաճախ մթափնած,
կեանք կը կաթեցնէ մառախուղին մէջէն:

Դուք տեսա՞ծ էք հրկիզումը Ալպեան-
ներու գագաթներուն, որոնց կրանիտէ
ժայռերը կը ճեղքուին յանկարծ ու կը
գահավիժին անդունդներուն մէջ, իրենց
որսուամով հորթուկներն աշաբեկելով:

Դուք լսա՞ծ էք աստուածային երգերը
զուիցերացի արմալեխներուն, որոնք ծնած են
Ալպեաններէն՝ անոնց ամեհշոթիւնը փա-
ռաբաննելու համար:

* * *

Լեռներուն մէջտեղ պատուածքներ
կան, անգաւնդի նման, որոնց մէջէն յախ-
ճապակեայ սառնարաններ կը քալեն շա-
րունակ:

Անոնց տակէն գետը կը ծնի, քարե-
րով բերնաւոր, իր յորձանքին հետ ժայռե-
րուն կուրծքը տաշելով:

Գեալին եղերքն են փոռւած հովիտները
մշտագալար, որոնց երկայնքը կովի նա-
խիներ կ'արածին հանդարատ: Հովիւը հոն
է, ժայռի մը վրայ նստած ծալլապատիկ,
ու կը պատմէ հեքեաթը հէքեաթ այլին
էտլվայմներուն:

Լուռ կեցէք, կը սկսի:

β.

Առաւօս է:

Գիւղէն անդին, ձորերուն մէջ, հովիւը
կեանք ունի այծերուն հետ: Զիւնագաշտեր
ամբողջ կը հալին այստեղ ժայռի կտոր-
ներ տապալելէն: Մինակ է ան ամբողջ
օրը, մինակ երկինքին ու լեռներուն հետ,
մինչեւ մութն իրիկուան, երբ կը միանայ
ան իր սիրածին, իրենց համեստ խուցին
մէջ:

Սիրած մը ունի ան ալ՝ բոլոր ծաղկող
սիրտերու պէս: Անոր սիրածը վարդ է մըն
է կարմիր, լեռներու վայրի վարդ մըն է
պարզ, որուն ամբողջ մարմինը կարծես ա-
նանուխով են լուացեր:

Սիրածար աղջիկ մըն է ան, սիրածար՝
հովիւին աչքերուն, հովիւին ամեհի, ժայռ
կեցուածքն, որուն հետ ամէն գլշեր, ձո-
րերուն մէջ կրակ վառած կը նսալին քով
քովի: Կոյս է աղջիկը, եւ կոյս են անոր
շրմները կեռաս, որոնք սիրածարին շրմնե-
րուն վրայ յեն արխանտած տակաւին:

Սունկի մեծութեամբ, սունկի թար-
մութեամբ, սունկի գոյնով ծիծեր ունի
ան, որոնք կը խայան բոցերուն առնեւ իր
սպիտակ շապիկին տակէն: Արձանային ո-
ղորկութիւն ունին միսերը կոյսին, որուն

մէջ շընող երակները կը բորբոքին յա-
ճախ: Արթւենը խաղաղ լճակ մըն է առ-
տաւն, ու փոթորկոս գետ մը գիշեր ատեն,
երբ հովիւին հետ, ցայդալոյսին, անպաշտօն
մեղրայլուին կ'անցընեն:

* * *

Կապուտաչեայ աղջիկը այդ գիշեր ի
զուր սպառեց իր սիրահարին վերադարձին:
Գիշեր եղաւ, ու ոչ ոք կար ճամբուն վրայ
քարքարում՝ որ գիւղ կը տանէր Այծերը
հասան մէկիկ-մէկիկ, իրիկուան դէմ, միս-
միսակ:

Չկար տղան, հովիւ տղան:

Ի՞նչ էր պատահեր:

Սիրտահր տղան ուզած էր ճնդիան
հաւաքել սիրուհին համար, վերադարձն
առաջ, իրիկուան անոր նուիրելու համար
փունջը կապոյտ աչքերու: Ու յանկարծ
ուաքն էր սահած, չար բախտէն, ու գահա-
վիժած էր անգունդին մէջ Ալպեաններուն:
Հովիւ տղան մեռած էր:

Լուսնածագ էր այդ գիշեր:

Տիրուր աղջիկը գուրս ելաւ, ու ի զուր
սպասեց գարձեալ իր սիրածն անվերա-
դարձ: Գնաց վնասուեց անտառներուն մէջ,

Ճիւներուն մէջ, եղեւիններուն տակ: Մարդ
չգտաւ:

Երբ յուսահատ վերադարձաւ անտա-
ռէն, տնակին առջեւ ճիւնին վրայ նը-
տաւ անհոգութեամբ ու լացաւ տղու մք
պէս:

Լացաւ, որքան արցունք ունէին իր կա-
պոյտ կրակստ աչքերը:

Անոր արցունքները ճիւնին վրայ կա-
թեցան ու արդասաքերեցին զայն:

Գ.

Յաջորդ տարին, արցունքներուն տեղ
էտլվայմներ ծաղկեցան, ու յետոյ հետզե-
տէ ամբողջ Ալպեաններուն մէջ տարած-
ուեցան:

Անոնք ծաղկեցան յաւերժացնելու հա-
մար անկեղծ սէրը կոյս աղջկան, որ գիշեր
ատեն ճիւներուն վրայ իր արցունքները
կաթեցուց:

Ու անթառամ եղան էտլվայմները, ան-
թառամ պահելու համար յիշատակը եր-
կու կոյս սէրերու:

Թէ ինչու ծաղկեցան անոնք.

Ալպեաններուն գաղտնիքն է այդ:

ՅԱՐՈՒԹԻՒՆ, ԳՈՒՄՐՈՒԿԱՆ

Փընեւ

